

քեւ պատրաստերն իմոց առանձին իմ հայոց  
և խոնակ իմ գինին ջրավ խառնուած (1) ու  
ինչ է, Տեր իմ, բարձրելցին խնաման  
թենին պատրաստած ած սեղանը եթե  
ոչ զահարանը : Եշտ ուրիշ բնիք պիտի  
ըլլաց, Տեր իմ, հացն ու խառնած գիւ  
նին, եթե ոչ հացալ, գինին ու ջուր  
եղած զահը որ զահարանին մէջ կրցնիւ  
Խելքէ պատկան եղաղներն զոր խնամ  
առաժենան ծառացից ձեռօք կրկանչը,  
ուրիշ ան են եթե ոչ հեթանոսներն  
որ զիտուած չեն ճանչնոր և Վրա  
քերց ձեռօք կանչուեցն :

Եշտ նշանակութեան արժանի է որ  
կը լի կերեք իմ հայոց և խմեցեք իմ  
գինին, որովհեան նորա (Վրիտան  
սի) ձեռօք կը յացնէ այն զահին Վա  
սուծոց համելի ըլլաց, և թե այս  
քան բարձր ու հոգեւորական սեղա  
նին մեր հացրերը շնանչեց՝ որ օրինաց  
մէջ խնամառն էին, և օրինական զո  
հին սրանց յարած, և շմազուց մեզ  
ովզակիզութիւնը, այլ զեկեց զմեզ  
նոյն զահէն, որ հիմաց հազար տարի է,  
և այս բանն մեզ պատահեցու այն Վր

(1) Խառնութիւն... զեն զզեզիս իր, և խոռ  
նոց ի խառնելիս զգնին իւց, և պատրաստաց ըդ  
սեղան իւր, օչ առավեաց զդառաց իր կոշել  
բարձր քարոզութեամբ ի խառնելիս իւր, և առ  
որ ոք անզգամ իցէ, եկեց առ իւր, և զորդառա  
մասն ուն, եկոցք կերցը ի հոցէ իւր, և առքեք  
գինի իմ զոր խառնեցի ձեզ : Առաջ, թ. 1-3:

Զրախուան բաւակավ պատուաց մասուցանե  
ւու մերաց հեղինակին զրածնելու եթե չաշին  
թարգմանին յառերաւածը չէ, խուռ անցարակ է և  
առքը զրոց հարազաւ խնամուն զարա, խզգեն  
յացնի և առքը զրոց մեկնաթեած քից շատ հըմ  
տութիւն ունեցող բանափառաց և նաշուն և օրինակի  
համար և խոռնեաց ի խառնելիս զգնին իւր ու բա  
ձր, զոր թարգմանին խառնել բառն մէջ զար  
թեամբ ջառը կ'ենթաքը, իսկ Դերան համբաւացի  
որ հառնաց եկեղեցւ ջառագով և հարանքու կը  
կարծաւի, պայտեն կը մենակ բառը : “ Խոռ  
նոց որու չեւա, յաց է թե առաւ բարկան օրինաց նու  
խոզծին և մարգարեից կոնֆագուշերանց նուն  
վանց զին ա խոնին զալս լարին մերաց, կ'ըսէ  
խոռնեցի ու առաւ որեցի իմ ուսուն, . . . և այս  
ուն հին ու նոր բառաւ հետ խոռնուեցու :

զարոյն դէմ մեզամնելուու համար,  
սակայն Վասուծուց եմք :

Ի բարերն :

## ԵՐԱՅԻՆԱԿ

ԱԹԵՐԵՒՄ ՈՒ ՔՐԱՅԵՐԱՎՈՐ. ՊԱՏԱՆ

(Ծարցնակութիւն, տես թիւ 9)

ԺՈՒ.

ԻՄԱՏՈՒՆԻ ԵՒ ՊԱՐՏՈՒ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԱԿԹԵԱՆ

Վասուած սիրութհօր մը պէս երջա  
նիկ ուսեղծեց զմեզ, մեր կամքը իրեն  
կանացը հետ մէկ պիտի ըլլար, ու մըու  
քերնիս ամեն բան պիտի կարենար  
ընթանել, բայց մարդու մեղանցց և ի  
րեն պատիմն եղաւ. միշտ երջանկու  
թեան փափաքիլ և ոչ երբեք ամբողջ  
ջառիս անոր հասնիլ. կու զէ բարդին  
գործել և մէկալ կողմնուն դեպ իշարն  
կը գիտէ. ամեն բան կու զէ գիտնալ և  
ամեն հարկուայր բաներու. մէջ ալ տր  
գէտ է : Վագր համար կառապեալ եր  
ջանկութիւն, երկրիս փոց չկրնար ըլ  
լուզ, բայց անզափ աւելի երջանկութիւն  
կը մօսենանց, պըսափ որ մեր միաքը ու  
նանկ կը մաշենք՝ որ կարելի եղանցին  
չափ շատ բանի իսելք հասցրնէ, որ որ  
չափ որ մեր կամքը ի բարին կը վարժե  
ցընենք ու կը նացինք որ նաև մարմին  
նիս սրգենք՝ ըլլաց մեր բարի զիտա  
ւորութիւննցը : Վնդադար երջանկու  
թեան փափաքելով իրաւամէ պէտք է  
ետեւ է ըլլամ այն բանին որ զիտ կը կո  
տապէլապործէ. և պովիչեաւ ընկե  
րութիւննէն մէջ կ'սուպիմ, պէտք որ ըն  
կերութեան բարույն համար եթէ իւ  
մին և եթէ ուրիշներուն նարմիւլ. մը  
ըն ու կամը ըստցնեմ :

ի.

## ԿԱՏԱՐԵԼԱԳ-ԱՐՃԵԼ ԶՄԱՐՄԻՆ

Վը թաստուեմ թագաւորը երբոք կուրմացւոց յաղթեց . որպէս զի մէջ մ'ալ իրեն բռնաւորական լուծէն ըշկարենան խալսիլ , այն խալզերը որ մարմինը կը զօրացընեն , բոլորն ալ արդիւել ու զեց , որ ինչուան քանի ապրուան հասակնին միայն զեղսութեանց ետեւէ ըլլան , կառք նասին , ասնդրան ին ու կանանց պէս զարդարուին : Վասն զի բռնաւորը գիտեր որ՝ և թէ մէկը մարմինի մեղի ըլլայ , այնպիսին նաև մըսուքով ու կամքով ալ տկար ու խուզք կը ըլլայ , ուր ընդհակառակն ով որ չարքաշութեան կը կրթէ մարմինը , անիկաց հոգւովալ կայտառ ու զուարժ կը ըլլայ , և բնականապէս արիսւթիւն մը կ'ունենայ զբարին գործելու ու շարէն խորշելու : Քանի որ ատեննիդէ , ով պատահեակը , ջանացէք որ մարմիննիդ առողջ , կայտու ու երագաշարժ սընտցանէք ու անանկ ալ սրահպահնէք :

Վասդ ըլլալու համար սրբամիկուց հիմակուընէ զձեզ մարրութեան վարժեցացէք , շարժմունք րիեք , ձեզի համար ախորժելի ըլլան ընտւթեան եւրեւ ոյթնելին , ու սիրեցէք լուայ որոշ ծառութիւնը ու գեղերու աղասուգը , մուածեցէք որ ձեք մարմինը Վաստ ծց ամեննէն գեղեցիկ գործին է : Այնոք արգեօք մարմիննիդ այնպէս աղտեղէլ ու նուաստացընել , գարշութեանց ետեւէ ըլլալով , որ ինչուան դարք ալ ամիշնաք . կու զէք որ կենդանեաց նմունիք որկրամսութեամբ ու խառնակեցութեամբ : Այլքրամսներաւն ու գենովիներաւն վասց մէջմը նայեցէք , ինչ խեղք արարածներ են : Վեզ զեցկութիւննին կը կորացընընեն , ու ժերնեն կ'իշնան . շունչերնին գարշահոտ , խելքեր-

նին ցնդած , հալորու մէկ նեղութիւն կը քաշեն : Իրենց առօմեալի ախորժակ գուն ընելու համար զիրենք վասն գի մէջ կը գնեն գէշ գործքեր ընելու , Տարեկիրթ մարդկանց զիմանցն ելլաւ կ'ամբնան , կամ թէ ամենեւեն ընդունելու թիւն չեն գտնաք . որով ոյսպէսով կը կորացընընեն ու բիշներուն աւքը , իրենց յարգն ու խելքերնին խունագնաց մարդու մը ովլ բան մը կը վատահի , կամ աղջիկը հարանու թեեան կուսաց , կամ վաճառաւ ականութեան ընկեր կ'առնե զինքը . վասն զի եթէ վը նաս մը հանդիսուելու ըլլայ . ամենքը իրեն վրայ կը կոտկածէն . որավիշետեւ այնպիսին քիչ կը վաստրիի , կարուութիւնընը կը շատցընէ , աղսութիւնը կը կորացընէ : ուրիշներէն մուրանաւ լու կը սահագուի , որպէս զի իրեն ախտերը կարենաց պարարել : Վմենէն ու միշտ ըներ եմ որ կ'ըսեն . Վիս ճը երիւ շահէ առել ճարդու առել կը նադի :

Ինդհակառակն բարեկեցիկ մարդու առողջ , զուարժու ու մեծարդոյ է . քիչ ծախոր կ'ընէ աւ շատ կը վաստրիի . երկար կ'ապրի ու ամեն առ զինքը սիսաննացով կ'ընդունին :

Վյոնպէս շափառութիւն բանեցուցիք նաև աշխատաթեանց , հանգըստեան , հանցոյից ու սիրոյ մէջ . մազ ծառութիւնը , նախանձը , բարկութիւնը և բարոր տիստերը մարդու առողջ ջութիւնը կը խանդարին . խիլ ընդհակառակն շափառոր շարժումն ու աշխատաթիւնը առելի կը զօրացըննեն : Ծայլ ու պարապարու մարդիկ անգործածական կղարանքներու կը նմանին , որոնցով երբէք բանալ գոցերու հարկ ըլլայ , ու երբոք ու զեն գոցել կամ բանալ ժամանակած ըլլալովնին չեն դառնար . ոչ աշխատաթիւննեն եռքը որչափ քաղցր է հանդիսար : Ով զրադած է , անսպիսին բաց ի մարմինը զօրացըննելն :

Եթէ գլխուն գմբազու թիւն մը հանեցիս ելու ըլլաց , ինքզինքը տփոփելու կերպը կը գտնայ , ժամանակ չունի գէշ ըլլալու ու ձանձրու թիւն ըստ դ շրջիտէր , իսկ ընդհակառակը ով որ ինքը զնիքը գրգանայ կը վորժեցընէ , որ և իցէ պղտի բանի իրեն գէշ կու գոյ . համ մը շառնէր , կը ձանձրանայ . ու երբոր բանի մը կարօտ ըլլաց , անդամները թուլցած չեն ծառայեր ու այնպէսով կը մեռնի :

Վերջապէս կը տեսնամս այս առքիք . Եթէ միշտ շարունակեալ տաստիկ լուաց մը մէջ ըլլաց , լորոր անանկ տաստիկ աչքի կ'առնէ՝ որ ետքը կը կուրանայ . ընդհակառակն միշտ խաւարն ու մը թուլթիւնն ալ նայնպէս կը կուրցընէ . ասանկ կ'ըլլաց նաև բովանդակ մարմայն ալ . հաւասարապէս կը վնասեն մարմայս Եթէ բնաւ շաշխատելը , և Եթէ շափաղանց աշխատելը :

Վարժեցուցէք զձեզ ամէն բան շուտ մը և մէկէն ընելու , այսինքն ոչ կատղարար , այլ առ սնց ժամանակ կորսրնելու . և առանց տաստամնելու . Օսպը քիչ մը աս բանիք կը արմադնայ քիչ մ'անոր<sup>(1)</sup> ու բնաւ . բան մը դըւխ չհաներ : Վնցեալ որ տաստապէտ մը տեսայ որ նորամոզով զօրքերը կը կըրթէր , ու կը յանձնէր իրենց որ երիշշրիշտանի գրծողութիւնը երեւ . Հոյրի մէջ չընեն : Վսիկայ ինձի խիստ գեղեցիկ խորհուրդ մը երեւցաւ մրութեամբ գործելու , մարդկացին ճարտարութիւնը զարդացընելու ու մեր կարեւուրագոյն դրամագլխին խնայելու՝ որ է ժամանակը :

Վըհեսափ մը մէջ որ մանա՞նախ և առաջ կը տարսափիս , վախնալով որ չըլլաց թէ մարմինդ պէտք եղած չարքաշութեան չկարենալու վարժեցընէլ . բայց

չնա զինեկը որ առաջ մը կայ որ կ'ըսէթէ . Ու ոչ վարդիք կը ծնանի . չնա զինեկը թէ կրթալ թիւնն որչափ դէպարանքը կը կատարելագործէ . թէ որ հիսոր , գերձակը , գարրինը , շուտ մը ու աղէ կ'երազով կ'ընէն կը լմացընէն , ինչ որ անվարժ մը երկար ժամանակի մէջ ու գէշ կ'երազով կ'ընէն ոյն բանը . ատով ըսէլ չէ թէ մարմիննին տարբերէ , հասրա թէ առ շնիները նոյն բանին մէջ կրթուած են : Վաջի անելամ որ գարրոց գացիք , աշքի և ոչ իսկ այբլ ընենէն կրիար զատել . քիչ քիչ վարժութեամբ նայէ հիմայ ինչպէս շուտ շուտ թղթերը կը դարձընես : Նայէ թէ վարժութեամբ ու կրթութեամբ ինչ աստիճանի խաղունութիւն կ'առնու . երդիներու ձայնը , պատկերհանեներուն ականջը , և նու ապարան զարնողներուն մասները . կ'ուղեն անսութիւնդ . թեւերդ ու որունիներդ կատարելագործէլ . կրթէ ու վարժեցու զքեզ :

Ալ շարունակուի :

Վմենասարափւ Արբազան Պատրիարքն որ քանի մի ամսէն ի վեր Աշխարտու կը գոտնուի ուռիր Վթողուց աւատիսն կազուածական իրաւունքները ձեռք բերելու . յաւալ , որ քանի մի ապրին ի վեր է անխանմ թողուած էր հանդուցեալ նախորդ Պատրիարքաց անհոգաթիւնէն . երկրարդ անդամն Բարձրապատիւ . Խըտի վիթին տեսութեանը երթարաւն . Նորին Բարձրութիւնը Հասպէշխատանի խնդրոյն մասնին կ'առաջարկէ Վմեն . Արբազանին որ Երկրորդ նամակ մի եւս գրէ , և կը խոստանայ որ ինքն եւս իւր կողմէն գիր գրելով առ թէոգորոս թագուառուրը՝ յատուկ առ բհանգակով խրկէ ի Հապէշխատան , և Գիր . Պատհակ եպիս-

(1) Կանասից շփոթութիւն գէ կ'երեւ որ ինքնակողն էողմէն :